

Եւ ասիկա կարելի է՝ սիրով և հաւատաբմաւթեամբ միայն փարելով այն գաղափարին, այն ձանապարհին, որ Քրիստոսով տրուեցաւ աշխարհին:

Նոյն երեկոյին կատարուեցաւ աւանդական հանդիսաւոր արարողութիւնը խաչերացի Անդաստանին, Նախագահութեամբ Գեր. Տ. Արտաւազ Արքեպիսկոպոսի:

27 Օկտոբեր Երկուշարթի Մելեբցին, ի Ա. Փրկիչ մատուցուած պատարագին քարոզեց Տ. Արտաւազ Արք. Սիրումէեան, «Չի որպէս առաւելան չարչարանքն Քրիստոսի ի մեջ, ոչյնպէս և ի ձեռն Յիսուսի առաւել լիցին և միմիթաբութիւնն մեռ...» ցայց տուաւ թէ գեռւար այս իրողութիւնը՝ հաշտեցումը չարչարանքի և միմիթաբութիւնն կեան քերուն, Յիսուս թէ՝ իր անձին վրայ իրագործեց և թէ փախանցեց զայն իր հետեւրդներուն։ Հայ քրիստոնեային համար կեանքը խաչի համբան պէտք է ըլլայ, որովհետեւ անոր եռեէն կայ լոյսի, միմիթաբութեան կեանքը».

Գեր. Տ. Արտաւազ Արքեպիսկ. ստիպողաբար իր թեմական պաշտօնին վերագրածաւ 29 Սեպտ. Զորեքարթի առաւատ, անգամ մը ևս այս առթիւ ցայց տալով իր սէրը հանդէպ Հայաստանեաց Ա. Եկեղեցւոյ և մասնաւորաբար Առաքելական Ա. Աթոռոյա և Միարանութեան։ «Միոնչ յանուն Ա. Ցակարեանց Միարանութեան կը յայտնէ իր շնորհակառութիւնը, Գերաշնորհ Արքազանին պատրաստակամ անձնութեռութեանը համար».

Պ Ա Ծ Տ Օ Ն Ա Կ Ա Ն Ք

* 13 Յուլ. Դշ. — Բոլոնիոյ նոր հիւպատոսը այցելութեան եկաւ Ա. Պատրիարք Հօր. Ընդունուեցաւ Պատր. Փոխ. Գեորգ Վրդ. ի և Թարգման Հայր Գրիգորի կողմէ։

* 14 Յուլ. Դշ. — Հազարիոյ Ազգ. տօնին առթիւ յանուն Ա. Պատրիարք Հօր շնորհաւորութեան դացին Պատր. Փոխ. Գեորգ Վրդ. Թարգման Հայր Գրիգոր և Պատրիարքի կողմէ։

* 16 Յուլ. Ուր. — Բոլոնիոյ նոր հիւպատոսին փոխարձ այցելութեան դացին Պատր. Փոխ. Գեորգ Վրդ. Թարգման Հայր Գրիգոր և Պատրիարքի կողմէ։

* 17 Յուլ. Նր. — Բոլոնիոյ Զօրավար Ուրբարաթի մահուան առթիւ Տօմինիքաններու Ա. Ստեփանոս Եկեղեցւոյ մէջ կատարուած Հոգեհանգստեան ներկայ Եղան Պատր. Փոխ. Գեորգ Վրդ. և Թարգման Հայր Գրիգոր։

* 12 Օգոստ. Եշ. — Հայ Հոռոմէականաց Կաթողարքը ըր Եկեղեցականներով Ա. Պատրիարք Հօր այցելութեան եկաւ և ընդունուեցաւ Ա. Աթոռոյու Միարան հայրերու կողմէ։

* 16 Օգոստ. Բշ. — Յանուն Ա. Պատրիարք Հօր Հայ Հոռոմէականաց Կաթ. Պատրիարքին փոխարձ այցելութեան դացին Գեր. Լուսարարապետ Հայր. Գեորգ Վրդ. և Թարգման Հայր Գրիգորը։

ԱՍՀԱԿ Ծ. ՎՐԴ. Ա.ԱՏՈՒՐ.ՇԱՍՏՈՒՐԵԱՆ

1943 Օգոստո 28ին սրբի կարուոծիկ իր հանգիստ մտաւ Ա. Արուոյս վաստակաւոր միաբաններն Սահմակ Ծ. ՎՐԴ. Ասուուծառւրեան։ Հանգուցեալը ծնած էր 1870ին ի Գ. Պոլիս (Պետիկրաց), պատանուրեան հասկեն կրօնաւորուրեան իւ ուխտը կ'ընէ նոյն Երուսալիմի մէջ, ապա եզմիածին կը տառուի եւ նոն կը շարուեալի իւ ծառայութիւնները իրեւ օգնական լուսարաւալիսի։ Վարդապետ կը ձեռնախութիւններու 1903ին Սեւանայ փառքին մէջ ։ Վարած է Հայութնի, Հոփիսիմեանց եւ Ծովակարի փանեներու տեսչութիւնները։ Տարիներով հսկող եւ նողածու եղած է Հայրիկինուն բանզարանին, եւ ժամանակ մըն ալ Զուարքոցի հնուրիւններուն։ Մեծ սկը ուներ հնագիտական առարկաներու նկատմամբ, մանաւանդ պատկերներու, ուս կը սիրեր պարունակ կազմել արժէն ներկայացնող տեղերու, անձերու եւ առարկաներու պատկերներն ։ Իւ փանականի խցիկը հաւաքածոյրան մըն էր պատկերներու։

1910ին Տարօն կը երաւիրափ Խարախանեան Ներսու եպիսկոպոսէն, նոն կազմակերպելու Մոյ Ա. Կարապետի մատենադարանը եւ բանկարանը, որուն կը նույրէ 322 հասոր գիրեւ, 22 կտոր ձեռազիր եւ եկեղեցական ուրիշ իրեղներու։ 1912ին վերը մի ուներ պատկերներու ։ 1912ին վերը մի ուներ պատկերներու ։ Պատկերներու առաջերէ կ'այցել Երուսալիմի Ա. Ցակարեան վակորայ վաճիր եւ կը միաբանակցի տնու։

Հրատարակած է Պատկերացոյց հաւաքածոյր մասնաւոր հնութեանց Մայր Աթոռոյ Ա. Էջմիածնի եւ զրակացից Պատկ. Ա. (Տպ. Վաղարշապատ 1910) Բ. Պատկ. (Տպ. Երուսալիմ 1913)։ Զեռքի տակ ուներ բազմարի բանկագիտական լուսարգուած պատկերներու Հայութանի վանեներու եւ բանկարանի հնագիտական առարկաներու, նպատակ ուներ զանոնի բոլոր պատշաճ ծանօթագրութիւններով հրատարակել, բայց իւ պատիշ հիւանդուրիւնը աւրիներէ իւ վեր՝ արգելել եղաւ իւ արդ փափաթին։

Ան կը մեռնի իւ պատրիք կատարած միաբանի մը զնունեակուրեամբ։ Իւ ունեուի եւ հիւանդուրիւնը բանուրութիւնը զինք սիրելի ըրեւեին բոլորին։ Հանգիս իւ նողիին։